

ԿՐՈՆԻՔ ՄՊՐԹԻՆ Վ.Բ.Օ.Ց

«ԱՍԾՈՐ ՊՈՋԻ Է ՄԵԴԻ»:

Առաջուն կանուխն է: Ապրիլին աղուար առաջուներէն մէկը. որ արեւ սովոր է իր լոյսի և զայներու դիւթանքները զնելթարմ կանաչներու զլսին և շուրջը, երբ ծիծաղն ու զուարթութիւնը կը պոռթկան արշալոյսի կախարդանքներուն հետ, մատղաշ մանուկներու կայտուանքներով:

Այդ առաջուն, սակայն, զիւղը կ'արթնար սարսափի ցուագին տպաւորութեամբ մը, մաքուր արեի երեսին կարծես յանկարծ քաշուած մութ ամպի մը խոռվիչ սեռվլ: Գողերը, այդ գիշերը. մտեր էին Ակոր տղային տունը. պատը ծակեր ու ներս մտեր էին, և առեր տարեր էին հարսներու և տղջիկներու ոսկի շարոցները, մատնիներն ու օղերը, մարդարիտ ու աղամանդ զոհարեղինները: Ասոնք չէին սակայն ինչ որ գիշերուան այդ սարսափին կուտար իր բոլոր ահաւորութիւնը: Ժամէն դարձող Մանուչ նենէն, Սուրբիկ տուտուն, ջուրի ծանր կուժը մէջքին կրթընցուցած, առառուան տարտամ լոյսին մէջ, տուներու գոց պատուհաններուն և գուռներուն առջև, շրջապատած էին Գոնտօշը, զլուխներնին իրարու բերած բաց օդին, պարտէցին մէջ եռացող կաթսային տակ իրը յենարոն ծառայող երեք խոշօր քարերու պէս: Գոնտօշը այդ առաջուն սովորականին պէս, զայլերու մութին, երբ խաւարը կը զրկէ ճամբան ու շրջակայ տուները փողոցին. ժամ էր զացեր, ըըթունքները երերցներով, «Հայր Մերսի, Անուաւոտ լուսոյ»ի և «Հաւատագլ խոստավնիմ»ի մրմունջներով, Աստուծոյ տունը տարածելով իր սոքերուն տակ, տունէն մինչեւ ժամուն պատերը: Եւ այդ առաջուն լսածին վրայ, կարծես իր աղօթքներուն տնօրութեան մասին խորունկ գալթակը ութեամբ մը, զրացիներուն հետ զլուխ զլսի եկած էր. հարս ու փեսայի իրարու մօտեցուած զլուխներով և կը խօսէր օրուան սարսափին վրայ վախէն ու զարմանքէն խոշօր բացին սոքերով անոնց դարձնելով: — «Գացածը սոսկի, մարդարիտ ըլլոյ, կ'ըսէր ան, ու-

նոնք նորէն տեղը կուգան. բայց կ'ըսեն որ Ակոր աղային վարսենիկը հիւընդցերէ, խեղճ աղջկան լեղին փրթեր է վախէն, պիօրակն (բժիշկը) կը վազցնէին, Ակոր աղան ու կնիկն ալ խենդեցածի պէս հն եղեր»: Ու կը նայէր փողոցի պատուհաններուն ուղղութեամբ՝ վախնալով որ ուրիշներ մտիկ կ'ըննեն. խնայելով իրեն՝ չարագուշակ բուի մը կ'ցուածքը այդ մութին մէջ.

— Վայս, վայս. կ'ըսէին միւսները, Ակոր աղան աստուածավախ մարդ մընէ, մըջիւնին մէջքին ստք դնող մարդ չէ եղած. աղջիկնին ալ, շատ անուշ աղջիկ էր, լուսնկայ կ'ըլմանէր. ա'ն, Աստուած. խելքէ մտքէ չանցած փորձանքներ կան այս մեղաւոր աշխարհին մէջ, և համաճարակէ զարնուածներու վախով՝ աչքերնին երկինք վեցուցած. «Աստուած դուն օղորմիս մեղին կը բացագտնչին:

Առաջուն լուսցաւ, ա'լ աւելի զեղեցիկ, պայծառ ու անուշ: Գիշերուան սարսափի լուրը մուտ գտած էր ամէն ականջներէներս. պատերը ծակելով և տուները խորտակելով կործես, պոռացող ու կատղած հօփի մը պէս, որ ամէն ճեղքերու մէջ կը սուլէ ու կը միւտէ: Գիւղացիները ամբողջ, խիթքէ բանուած մարդերու շարժումներով, դուռները ամուր զցելով իրենց խունէն, կը վազէին գէպի շուկան. գիւղացիներու անյագ եւ զիւրաբորք հետաքրքրութեամբ իմանալու զիշերուան դէպքը իր բոլոր մանրամասնութիւններով. որոնք կ'աւելնային և կը խճողուէին զրգուուած երեւակայութիւններու բերած ահատնում և ամէնն անսպասելի նորութիւններով: Եւ դէպքը կը խոչըրնար, կ'առնէր անսահման համեմատութիւններ. ամէնն զօրաւոր ջիւղերը թուլցնելու աստիճան: Կիները փողցներու երկայնքը խումբեր կազմած, իրարու կը փսփսային խոստովանողներու պատկառանքով, ամէն հանդիպողէ նոր բան մը իմանալու համար՝ աչքերնին ողորմուկ նայուածքներով անոնց դարձնելով. հօրթէն բաժնուած կովերու նայուածքներով: Պատիկ տղաքներ և աղջկներ, մեծերը օրինակելով, անոնք ալ իրենց խումբերը ունէին հոս և հօն. սարսափին ընկնաւուծ ու խելօքցած, վախսկոտ խորունկ նայուածքներով: Եւ երբ արել մարդու

հասակով բարձրացած երկնքի վրայ, այդ ցիրուցան խումբերուն կուտար գետնին վրայ, հոծ ու խիտ թուփերու չու քը, ամէն մարդ զիտէր զէպքը իր բոլոր մանրամասնութեան մէջ: Դողերը եօթը հոգի են եղեր, մէկը ծակին քով կայնած է եղեր, երեսը զոց, և ան է որ կ'առաջնորդէ եղեր միւսները իր հրահանգներովը. Ալպանացի հովիւներու կը նմանին եղեր զողերը, իրենց խօսուածքէն հասկցուեր է, վերջապէս զիտէին զողութեան ճշշ ժամն ու վայրիեանը. ամէն զոգի դէմքն ու ըսած խօսքերը, տնեցիներու վախերը, զողոցուած առարկաներու թիւը, տեսակը, արժէքը, զողերու քանի ժամ մնալը տունին մէջ. մէկ խօսքով այդ տիսուր զէպքին դերակտարներուն բոլոր շարժումները, թատերական բեմի մը վրայ տհմոււած մանրամատնութեամբ: Մերթ պոտամուածքներու մէջ տորբերութիւններ իրարու կը բախէին, և ահա ձայնները կը բարձրանային, իւրաքանչիւրը ջանալով իր տեղեկութիւններու հեղինակութիւնն ու ստուգութիւնը փաստելու տղայական ջանքերով:

*

* *

Ակոր աղան զիւղին աղաներուն մէջ աչքի զարնող մէկն էր, հանդարտ, փորձառու և անշահախնդիր համակերպող մը հանրային բարւոյն համար: Իր ցաւը ամէնուն ցաւն էր, զիւղացին և աղաներուն: Աղանները հազիւ մէյ մէկ սուրճ առած, կօրին աղնուական սրճարանին մէջ, փութացեր էին ժամուն օտան: Ժամերգութիւնն նոր էր աւարաեր և քահանաները եկեր միացեր էին աղաներուն: Այս զուտ հայարնուկ մէծ զիւղին մէջ, կառավարութիւնը գեռ աղաներուն ձեռքն էր: Թուրք կառավարութեան գոյութիւնը զիւղացին կ'իմանար միայն, առորքերը պահանջնելու համար ատեն ատեն եկտղ զապթիէներու երեսումով: Երջանիկ ժամանակներ էին այդ ատենները հայ զիւղերու կեանքին մէջ. մանաւանդ կեղրոնական կառավարութեան շըրջանակին մէջ, կատարեալ ինքնավարութիւն մը, զօր կը պահէր թուրք կառավարութիւնը, իր անգիտակ ծուլութեան մէջ. երբ կասկածանքը դեռ թունաւորած էր այդ ինքնագուն ծուլութիւնը, Հայկա-

կան բարենորոգումներու հարցէն շատ տարիներ առաջ:

Ակոր աղան տունին կանչած էին, որ զիւղին ծայրէն ուր կը գանուէր իր տունը, եկած էր հանդարտ քայլերով ժամկոչին առաջնորդութեամբ և քանի մը դրացիւներու ընկերակցութեամբ: Իր պաշտօնակիցներու մօտ: Կեանքին մէջ միակը ըլլալով, այդ օրը անսովոր հետաքրքրութեան առարկայ դարձած, նահատակի մը լուսապակով արտմաթաթաւ, որուն կը դառնացին ամէն տչքեր, զուռներէն ու պատուհաններէն, արցունքէն պղտորած: Եւ այդ պահուն ան իր հոգին խորէն զգաց այն համատարած և անկեղծ համակրութիւնը զոր իրեն կը բերէր զիշերուան սարսափը: Աչքերը կախած էր, արցունքի վարակումէ մը վախնալով և իր առնականութիւնը պահելու ճիգով:

Աղաններու հաւաքոյթին մէջ, զէպքը իր ստուգութեամբ կը պարզուէր: Հոգ ընկելիք բան մը չկկար. զողերը պիտի բանուէին, իրենց խօսքերը, արտասանութիւնը և տարազը զիրենք կը մատնէին: Ալպանացի հովիւներ էին, հաւանաբար Հոռմին եասախի բնակիչներէն, որոնք իրենց այծերու հօտերը կ'արածէին այդ չոր բարձունքներուն վրայ: Բայց կը մնար մութ կէտ մը, անշուշտ զիւղացի առաջնորդ մը ունին, այդ մարդիկը չպիտի համարձակէին իրենք իրենց զիլսուն այդ փանգաւոր փորձանքին անձնատուր ըլլալ, ովք էր ան . . . ոչոք կրնար զուշակել. զիւղացի անպիտան գատարկապրտին մէկը ըլլալու էր . . .

Աղաններուն աւաղը այն տաեն ըստու իր շուրջիններուն. — «Ճնտնալու ժամանակ չէ, զործի». զողերը բանուելու և պատժուելու էն, եթէ թուր շարժինք, ասօր Ակոր աղային, վազը Մարտիկ աղային, միւս օրը, մեր մէջէն ունէ մէկուն. զիւղը հազմայի կուտանք, մեր նամուսին զէմ է ասո. և խօսքը զործի փոխելով, կանչեց ժամկոչը: — «Շո՛ւ, զնա Նշանը հոս կանչէ»:

Աղանները ամէն բան կարգի զրած ըլլալու մտքի հանդարտութեամբ, և իրենց այդ ներքին խաղաղութիւնը Ակոր աղային փոխանցելու փափկանկատութեամբ մը, պառացին. — «Շո՛ւ, անտե՛ս. զնա մէզի սուրճ ըսէ:

Սուրճերը բերուեցան. խօսկցութիւն-

Ները պահ մը լուցին, ուուրճի ոււմզերու ֆլութերով, երբ դռւանէն ներս չեմին վրայ երկար ու բարակ մարդու մը ուրուազիծը երեցաւ, զուուը երկու անցքերու վերածող մարդակի մը պէս, նշանն էր, որուն հանէն ներս կը մտնէր ժամկոչը, տիեզերական չարժուածքով, հաւատարիմ աղնուական շունի մը փութերութեամբ։

— Հրամմէ՞ . ըսին աղաները, նշան ուսքի կը կենար, աչքերը չորս կողմը պտըտացներով . հրամանի մը սպասելու անհամբեր նայուածքով, հաւատարիմ աղնուական շունի մը փութերութեամբ։

— Նստէ՞ , ըսին աղաները։

— Ի՞նչ նստիմ, աղաներ, զիտեմ եղածը, վագելու ժամանակ է, զուք ձեր հրամանը ըսէք ինձի, և աթոսի մը եղերքին դպցուց վարախքը, որսին վրայ յարձակելու պատրաստ կեցուածքով մը։ Նշանը զիւղին մէջ հանրածանօթ էր, վասնդի և հնարքի մարդն էր, վագրի մը երկայն ու բարակ հասակովը և յանկարծական ոստումներովը, վախը ի՞նչ ըլլալը չէր զիտէր, և աս էր իր հերոսութեան զաղանիքը։ Գլուխը և զէմքը պիտակուած էին վերքերու սպիներով, մշտական հին կոփեներու իրբեւ հետքեր, որոնց մէջէն միշտ դուրս եկած էր յազթական ու ամենի։ Քառասունը հազիւ կոխած էր, և բոլոր զիւղին մէջ իրեն չափ թեթեւարժ ու ճկուն մարդ չի կար։

— Նշան զաւակս, ըսաւ աղաներուն աւազը, աս զիշեր եղածը զիտես, զողերը Ալպանացի հովիւներ կ'երեխն ըլլալ. աս զողերը բռնուելու հն, ասիկա մեր նամուսին զէմ է. քու նամուսիդ զէմ, մեր իշխտ տղոցը նամուսին զէմ, էյէր այս զողերը չըռնուին, մենք ամէնքս ալ անպատիւ մարդեր պիտի ըլլանք, մենք, զիւղին բոլոր տելլանլըները, ամէնէն առաջ զուն. նշանին եղած զիւղին մէջ մտնելու համարձակութիւնը գողերու սիրտը խոռնելու է. քեզ տեսնամ. հիմա, անմիշապէս, քանի մը տղայ պիտի առնես, ով որ կ'ուզես. և ճամբայ պիտի ելլես. և առանց զողերուն ետ չպիտի դառնաս. ճամբուդ վրայ պիտի սպասեմ, առաջ ես ճակատդ պիտի պագնեմ. հայտէ՞ , տղա՞ս. ինքզինքդ չըցուր։

նշանի ըմբոստ և անվեհներ հողին վրայ

աղային աս խօսքերը ելեքտրական կուտակի մը վրայ մատի մը կտխելու շարժումը ըրաւ. նշան վառեցաւ կատաղութեամբ և ինքնավտահութեամբ։

— Մնաք բարով, աղաներ, տէր պապաներ, ըսաւ. քիչ ատենէն ինչալլահ կը տեսնուինք, և վեր ցատկեց տեղէն. և քայլերը առաւ զէպի զուուը։

նշան վար իջաւ, արագ քայլերով, եւ չունչը առաւ, Մարգենակ Մինասին խահուէն, տակը քաշեց խրսիր աթոսակ մը, սիկար մը վասեց, և Պոլօ Նիկօն կանչեց իւրին որ փողոցէն կանցնէր այդ պահուն, ձեռքերը փաթթելով։ — Հերոսութիւնը կը պարտազրէ, — Պոլօն մօտեցաւ. — Ի՞նչ կուզես, նշան աղբա՛ր, ըսաւ. — Շո՛ւա, զնա կանչէ, կունուկ օզլանը, Պաղտասար Ալոն, Պատծակ Մարգիսը, Կապեճ Միհրանը. և մեր տղաքներէն ուրիշ ով որ տեսնես, չուտ սիլահնին առնեն ու հոս զան, Միհնասին խահուէին առջնը, շո՛ւա, կեյիկի քայլերով։

Քառօրդ մը վերջը, նշանին շուրջն էին իր ուղածները, Պոլօն նշանին տօւնն ալ հանդիպեր և զէնքը բերեր էր. Սուրճները կը խմէին, երբ փինթի Արթինը նըշանի աշքին հանդիպեցաւ. — ԱԱրթին, կանչեց հաստած տեղէն, շո՛ւա զնա, թիւֆէնկդ ա՛ռ եկուր, տեղ պիտի երթանքն. Արթին կը մերմաց, զիտէր նշանին յամասութիւնը. — Քիչ մը քէյֆուիդ եմ ասօր, ճերմի պէս բան մը կայ վրաս, հուլ չունիմ. — Չըլլա՛ր, գոռաց նշան, աչքերէն կրակ ժայթքեցնելով, սատկիս ալ պիտի գտս. մեռելդ պիտի տանիմ, վալլահ, և բռունցքովը հրեց զայն համակերպութեան բերելու համար. — Արթին համակերպութեաւ ճար, չի կար, նըշան խօսք հասկող մարդ չէր, և խումբը ճամբայ ելաւ, Զաղցին ուղղութեամբ, զէպի Հռոմին ետսախը, Ալպանոցի հովիւներու կայանը։

(Մնացեալլ յաջորդ բիւով)

Գ. Մ.